

վրայ հիմնուելով, չի կրնար եւ չպարտի սառ-
նասրտութեամբ վարուիլ քրիստոնեաներուն
մահացանքներուն հանդէպ .» Երգուեալնէրը
միահամար թեամբ անպարտ կ'արձանան Գուէ-
պուհանոր, նկատելով որ ան պայմանաւ է
Թուրքը լրիժինդրութեան արգար եւ սուրբ
պայցուցումով մը : Արդ, երեք տարի ստացի,
Մուշից անուամբ Հայ մը որ, ճիշդ նմանօրինակ
պարագաներու մէջ, իր ազգակախներն պայման
նոց Տաճիկ մը Գահէրէն մէջ խեղճած էր : անդ-
լիական դատարանն ինչ մահուան դատապար-
տուեցաւ. եւ կախարան հանուեցաւ . . .

Ոչ ոք իրաւունք ունի հետուցնել մեր այս
տողերէն թէ առւամով ենք մենք եւ ան-
գլխտեաց . մերս «առւամով» չենք, բայց
«անգլխամով» ալ ըլլալու պատճառ չենք
տեսներ, եւ կր կարծենք թէ Ռուսը «ազգա-
կու» եւ Անգլիացին «տկարներու պաշտպան»
ենթադրելու տղայական պարտանք մըն է : Եւ
պէտք է երեւք չմոռնալք ինչ որ մեր անգլիա-
մուտ թիւրք մեզի անպէք պատճառեց : Մինք
ոչ անգլիացիք : ոչ առաստէր պէտք է ըլլանք :
այլ հայալսելու եւ գիտնանք զորոմովն այն բոլոր
ուժերը որ կրնան մեր գատին օգտակար ըլլալ :



ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԲՈՂԱՅԻ ՄԷ՞՞՞

Սրբակ Զօպանեան աւարտելու մօտ է իր Փը-
րանսերէն հատորը Հոյ վիպականներ տխարասով,
զոր կովկասի հայ թիւերէրը շատորէ ծանուցած
է : Այդ հատորը պիտի պարունակէ մերն է : Եւ
բովանանէ ու Բաֆֆիէն, նորադէպներ Շիր-
վանզադեան, Փափագեանն, Լէօն, Բաշաբա-
նէ, Սլաճեանն, Կամարականն, Տիլիկն
Սվաճեանն, Հրանդէն, Զօրապէն, եւն . . . Իւ-
րաքանչիւր հեղինակին համառօտ կենսագրու-
թեամբ, Հատորին յառաջաբանը պիտի գրէ
Փրանսացի ծանօթ գրագէտ մը : Հատորը լոյս
իջ տեսնէ 4—5 ամիսէն Անկից անմիջապէս
յետոյ, Զօպանեան պիտի փութայ աւարտել
ուրիշ գործ մը, «Հայ բանաստեղծներ» : զոր
նոյնպէս մասամբ պատրաստած է արդէն, եւ
որ պիտի պարունակէ հայ ժամանակակից
բանաստեղծներու լուսագոյն էջերն հատըն-
տութիւն մը Փրանսերէնի թարգմանուած : Այս
երկու պրքերը սկզբնաւորութիւնը պիտի ըլլան
ամբողջ Շարքի մը, (Փրանսեանցի գրական
թարգմանութիւն մը ելիչէն պատմութեան,
Նարեկացիի աղօթքներուն, Արփանի վերին,
եւն) : Զօպանեան կ'ուզէ այսպէսով իրագործել
ինչ որ ուրուագծած է իր բանաստեղծութեամբ
Հայաստանի պատմութեան եւ գրականու-
թեանը վրայ(*) : Եւ ինչ որ Անիթի Պրանս,
որ այդ բանաստեղծութեանը կը Նարագաէր,
սքանչելի կերպով բերանց եւ բացարեց իր
ձառին հետեւեալ հատուածին մէջ .

«Պարոն Արշակ Զօպանեան մեզի պիտի
ճանչնէր գրականութիւնը աչք երկրին զոր իր
գոթազգրութիւններով միայն կրճանչանայք :
Պիտի պարզէ մեզի հայկական միաբեր՝ զարե-
րուն մէջէն եւ մեզի լսելի պիտի ընէ մերթ
գիւցացանկան ու մերթ ողբարին ձայնը ժու-
ղովքի մը, որ այնքան արեւել է ի վեր կի հայ-
րենիքէն այրիաբան, կը տեսէ, կը տակայ, կը
յուսայ զիտի տեսնենք որ այն Հայերը իրօք
ժողովուրդ մըն են՝ լեզուի, կրօնական դաւա-
նանքներու նոյնու թեամբ, նոյն յիշատակ-
ներուն եւ նոյն յոյսերուն համահարգու-
թեամբ : զգացմանց եղբայրութեամբը,
միեւնոյն կենքով ապրելու, միեւնոյն հոգ-
ւով մտածելու հզօր ու յարատեւ կամքովը
եւ պիտի խոտոմղանինը որ այս ժողովուր-
դը, մտացի եւ գիւցացանկան, արեւմտեան
այնպարհին բարձրագոյն գաղափարներն
ընդգրկելու հակամտ, իրաւունք ունի
ա՛յնքան իր հանճարովն որքան իր զըժ-
բազգութիւններովը՝ համակրութիւնը վա-
յելելու այն ժողովուրդներուն որոնցմէ
ըլլինցան արգարութեան եւ ազատութեան
գաղափարները »

**ԳԻԹԱՊՃԻ ԽԱՆԵՒ 1900Ի ՃՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
ՊԱՐՍՎԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ**

Թանկ հոգու 13 թուոյն յաւելուածին մէջ կը
կարգանք հետեւեալ յոգուածը ուր հանձնցով
կը գտնենք 1900ի ցուցահանդէսին պարակա-
կան բաժնին ընդհանուր յանձնակատար հայ-
ազգի Կիթապճի խանին ծրագիրը գովեստով
յիշատակուած .

«Ի՛նչ տ'Օրսէի վրայ կը կատուցուի այս պա-
նուն պարսկական բաժնին պայտար, որ Ռիւ-
նէ Նասիոնին ամենէն փայլուններէն մէկը
պիտի ըլլայ : Ճարտարպետը, Պ. Տիլիք Մի-
ոնիս, պարսկական բաժնին ընդհանուր յանձ-
նակատարին նշանակած ծրագրէն աստղ-
նորոգուած, փորձած է ճշգրիտ վերարտադրու-
թիւնով կանգնել Սպարսանի ամենէն համբաւուր
պաշտաններէն մէկուն, Մետրէսէ Մատերան
պայտարին, իր պատմական դրանը հետ Շէնքը,
որ երկու յարիէ կը թաղկանայ, 110 քառա-
կուսն մտնելի սալուն մը ունի, զարգարուած՝
ճշմարիտ արեւելեան պերճութեամբ մը, պար-
կական երազներով (մուկ-կապտոյն, պերճ-
կապ-կապտոյն, կանանչ եւ նարնջագոյն) :
Պատուոյ զուռը կը բացուի երաժիշտներու
քէօշիկ մը վրայ, հետեւը կը գտնուի պապառ մը,
ուր պարսկական նողային ու ճարտարագործա-
կան բոլոր արտադրութիւնները պիտի ցու-
ցադրուին . . . Պայտարին ամենէն ինքնատեղ
մասը պիտի ըլլայ իր տամակին (terrass), որ
պիտի ունենայ երկու սիւնազարդ պորմեր
(pavillon) զոր ճարտարապետը օրինակած է
Սպարսանի «Բառասուն սիւնով Պայտար»ին
վրայէն : Այդ պորմերը, եօթը մէթր բարձրու-
թեամբ, պիտի յենուեն սիւներու անաստի եւ

(*) L'ARMÉNIE, son histoire, sa littérature, son rôle en Orient, par A. Tchobanian, avec une introduction par A. France.

վրայ որոնք պիտի բողոքանան բազմատեսակ հայկերներու հետաքրքրաշարժ համախմբումէ մը , եւ լոյսի խաղերու միջոցաւ հրաշալի փայլ մը պիտի ընդունին, գիւրեմ , եղբարու-կանու թիւը բիւրասոր յոյշողուն ու բաղ-մանրեան հուրեր պիտի վառէ այս զարմանազան յակինթին մէջ : Գեթ թագի խան , պարսկական բաժնին ընդհանուր քովիսէր , այս փայլուն պատուր կատար ցանկով « Հազարումէկ գիշեր-ներու » գրու մը կ'իբրականացնէ : որ Անթուան կայանն անգամ պիտի աղչեցնէր »

† — Պ . Բաշինջաղեանց Բարիք հասած է ամէն մը ի վեր . համակերելի արու ետապէտը մտադիր է երկու տարիի չափ մնալ մեր քաղաքը , եւ իր ներպրական արտադրութիւններով մաս-նակցիլ 1900ի մեծ արու ետապէտիցին : †

— Մեր աշխատակից Պ. Աղէքսանդր Մատուր եանի մէկ նամակէն կ'իմանակէ , որ մտապիւր է պատրաստել ընդարձակ գործ մը , « Ռուս բա-նաստեղծներ » արդարով , այդ գործը , որուն շա-հեկանութիւնը պէտք չունինք բացատրելու , պիտի բաղկանայ երեք հատորէ , որոնք պիտի հատուակեն ուսւ բանաստեղծներու լաւագոյն բարուածներուն հայերն թարգմանութիւնը . Առաջին գրքում , կը գրէ Պ. Մատուրեան , տեղ կը ունն միայն Պուկին և Լեբունիսով , որոնք ուսւ բանաստեղծութեան թիւին թւ պակն են կազմում . երկրորդ գրքում . բանաստեղծ-քա-ղագացիներ և ժողովրդական երգիչներ . երրորդ գրքում . Պէշչիկով , Կոլցով , Նիկոլայն . երրորդ գրքում « արուեստն արուեստի համար » ուղղու-թեան ներկայացուցիչներ , Ալեքսէյ Տոլս-տոյ , Մայկով , Մետ , Պոլոնսկի . չորրորդ գրքում . երիտասարդ բանաստեղծներ , Նազտն , Մինսկի , Վրուգ , Միրիժովսկի » :

— Անպատմեր 22ին Հունի մէջ հասած չքեղու-թեամբ բացուեցաւ արեւելադէտներու համա-ժողովը , ներկայ էին հազարէն աւելի արեւե-լազէաներ : Կեդրոնական դերը կը կատարէր հանրածանօթ Անճէլօ տէ Կուպինադիւր , որ այս համաժողովին կազմակերպիչն է : Իրիւս Բուսաստանի ներկայացուցիչ ցնտեղ կը զլտ նուէր Պ . Կ . Նզեանց , որ ի « Հայաստան և Արեւմտեան » աշխատութեան վրայ ճառ մը արտասանելու ժողովին մէջ : Պարսկաստանի ներկայացուցիչն էր հայազգի Միւլքոն խան :

— L'Arménieին մէջ կը կարգաւք թէ Տր . Մ . Էրմանեան հրատարակել է Annales de l'Institut Pasteurին մէջ աշխատութիւն մը (որուն անփոփոխ մը Բարիքի Կեանքաբանական Էնկերու-թեան հաղորդութեւ) շնչատական գործարարն-ներու մէջ գտնուող մակաբույծի մը (parasite) վրայ , որ կ'երեւայ թէ արտամանկան կարեւոր դեր մը ունի ցնցուաներու (bronche) եւ թոքի հիւանդութեանց արտադրումին մէջ :

— «Արվիկ. Ս. Բանիթիթի»-ը կը Սեպտ. 30ի թուոյն մէջ հրատարակած է ԺԲ. զարու հայ բժշկարան Միսիթար Հերացիին վրայ ուսումնասիրու-թիւնը , զոր Տր . Կ . Թորգոման կարգապած էր Բարիքի բժշկական Ակադեմիային յուլիս 24ի նստին մէջ :

ՊԱՏԻՐԱՐԻՆ ԼՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Բարիքեան բոլոր թերթերը հրատարակեցին հոկտ . 11 թուականով Կ . Պոլսէ ուղղութեամբ սա հետադիրք .

« Այսօր կայսերական իրաւէ մը ելաւ , որ կը վաւերացնէ հայկական բարենորոգումներու ուսումնասիրութեանը համար Նըլտրգ-Գէօշըբ յատկապէս կարողուած յանձնարումներն հետե-ւ . հայ առաջադիւթիւնները . ա . գաւառներու մէջ Հայոց երթեւեկը արգելող արտասովոր ստորինութեանց ճարձումը , բաց ի կասկա-ծելի անձերու պարագայէն . ք . Հայկական խոռվութեանց ատեն քանդուած եկեղեցիներու , կարօցներու , վանքերու վերաբերութիւն կամ նորոգում կ'առաջարկան օգնութեանը , գ . Կոտորածներու միջոցին սպաննուած կամ պալատէն հրաժարեցուցուած հայ պատենայ-ներուն անձինքն վճարումը . դ . Ետի-Քուլէ որբանոցի մը կ'առուցումը . ե . Բանտարկուած յիստերիզոս Հայոց » ներում , եւ քանտիզոս հայու զնձ տրուած մահուան վճարն » մարտն-ջնական բերդարգելութեան վերածում . Արթին փայլա այսօր սղգային վարտութեան հաղորդեց այս իրատէն : Հայոց պատրիարքը հիմակ ետ պիտի անէ իր հրաժարականը : Իրատէն կա-տարել պատգամ կուտայ Հայոց խնդրանք-ներուն (!!) : Սակայն բարենորոգումներուն զոր-ծագրութիւնը տարակուսական է »

Պէտք չունինք մեր կողմէ մեկնութիւններ աւելցնելու : Հեռագիր , հեզնական վերջու-րութեամբ կը բաւէ ամէն բան մեկնելու : Կը շատանայ թարգմանելով «Թանջ» հոկտեմբր 11ի թուոյն թարգմանելու սա հատուածը .

« . . Որովհետեւ հայկական խնդիրը կը սպա-նար դարձելով սուր ձեւ ստանալ , Ապտիւ-Համիտ շատ սիրուն կերպով գործին մէջէն ե-լաւ : Անգամ մը եւս , պատրիարքը իր հրաժար-ականութեամբ տուած էր » ազգային ժողովին հետ : Տաջնապ պը անխուսափելի կը թուէր : Շուտով իրատէ մը եկեր է վերանորոգել կարգ մը խոս-տումներ որոնք ինչ ինչ կէտերու մէջ ծանրա-կիտ խտտովմանութիւններ են եւ որոնք ան-համար անդամներ կրկնուած են արգէն Շուտով պատրիարքն ալ իր հրաժարականը ետ տակը է եւ ներգրանակութիւնը կը տրէ հիմա Պու-Վարուի եւ Նըլտրգ Գէօշըբի մէջ :

« Կարելի է որ մէկ քանի խեղճ մարդիկ , այն յիսուններու Հայերուն մէջէն որոնց բանալ արձակումը ծանուցուած է , իրապէս օգնուին այս կարգաբերութիւնը : Ատի միշտ պատահական չան մըն է , աւելի այն անհատներուն համար քան նոյն ինքն ազգային դատին : Ատի պատ-ճառ մը չէ որ դիտել չտանք թէ Հայաստանի խնդիրը , ինչպէս ամէն այն հարցերը որ Սեր-ւելեան խնդիրը կը կազմեն , դեռ ճիշդ այն կետին վրայ կը քննուի ուր զայն թողուցին 1895-96ի ջարդերը : »